



**ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ՀԱՅՈՅ**  
ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐԵԼՍՏԵԱՆ ԹԵՍԻ  
**WESTERN PRELACY**  
**OF THE ARMENIAN APOSTOLIC CHURCH OF AMERICA**  
Archbishop Moushegh Mardirossian, Prelate  
Tel: 818-248-7737/8, Fax: 818-248-7745, E-mail: Prelacy@aol.com



## ԸՆԴՎԱՎՁԵԼՈՎ ՎԵՐԱՓԱՌՈ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԿՈՉԻՆ

### **ԱՇԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ԱՃԱԿԵՐՏՆԵՐԸ ՏՕՆԱԽՄԲԵՑԻՆ ՀԱՅ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԻՆ**

Հայ Դպրոցի առաքելութեան ու դերին մասին կրօնա՞յ ըլլալ աւելի պերճախօս արժեւորում ու արտայայտութիւն, քան հանդիսութիւն մը, որ պատրաստուած ըլլայ հայ աշակերտներու կողմէ, որոնք գործնապէս ցոյց տան, թէ իրենք այդ առաքելութիւնը ինչպէս կը մարմնաւորեն ու կը կենսաւորեն:

Ահաւասիկ նման պերճախօս արտայայտութիւն մը եղաւ Արեւմտեան մեր Թեմի Ազգային Վարժարաններու աշակերտութեան հաւաք-հանդիսութիւնը, որ տեղի ունեցաւ Ուլրաք, 15 Դեկտեմբերի առաւտուն, Ազգ. Ֆերահեան Երկող. Վարժարանի «Աւետիսեան» սրահին մէջ, նուիրուած՝ Հայ Դպրոցի Տարուան: Հանդիսութիւնը տեղի կ'ունենար՝ մեկնելով Մեծի Տան Կիլիկիոյ Ս. Աթոռի Գահակալ Ն.Ս.Օ.Ս.Ս. Արամ Ա. Կաթողիկոսի հայրապետական այն կողակէն, որ 2006 տարին կը հռչակէր Հայ Դպրոցի Տարի:

Հանդիսութիւնը կը վայելէր Թեմիս բարեխնամ Առաջնորդ Բարձր Տ. Մուշեղ Արք. Մարտիրոսեանի հովանաւորութիւնն ու Ներկայութիւնը: Ներկայ էին Յոգեւոր Յայրեր, Ազգային Վարչութեան, Ազգ. Վարժարաններու Խնամակալ Մարմինի Ներկայացուցիչներ, Տնօրիններ, դաստիարակներ եւ ծնողներ: Տօնակատարութեան կազմակերպումը յանձն առած էր Խնամակալ Մարմինն ու անոր հովանիին տակ այս առիթով կազմուած յատուկ յանձնախումբ մը, սակայն ամբողջ յայտագիրը պարաստուած էր ու ղեկավարուեցաւ աշակերտներու կողմէ:

Տօնակատարութիւնը սկսաւ ժամը 10:30ին, Ֆերահեան վարժարանի աշակերտներէն՝ Թեսի հսախանեանի կողմէ արտասանուած աշակերտական ուխտով: Բացման խօսքն ու հանդիսավարութիւնը կատարեց Մեսրոպեան վարժարանի աշակերտներէն Արագ Յարպոյեան: Սրտի ու գնահատակի խօսքեր արտասանեցին Ազգային Վարչութեան փոխ ատենապէտ Տոք. Յակոբ Տեր Մկրտիչեան եւ Խնամակալ Մարմինի ատենապէտ Տիար Ալո Զեշիշեան: Անոնք յիշատակեցին, որ սոյն հանդիսութեամբ, Ազգային Վարժարաններու աշակերտները կ'ընդառաջեն Վեհափառ Հայրապետի կոնդակին, տօնակատարելով Հայ Դպրոցի Տարին, ինչպէս նաեւ վեր առին Հայ Դպրոցի դերն ու առաքելութիւնը՝ հայութեան կեանքին ու հայ նորահաս սերուդներու կազմաւորման մէջ:

Աշակերտութեան անոնով ուղերձ արտասանեց Մեսրոպեան վարժարանի աշակերտներէն Մելանա Տիմինեան: Ան գեղեցիկ պատկերով մը ընութագրեց հայ դպրոցն ու անոր կենսունակութիւնը. ան նշեց, թէ Հայ Դպրոցը կը նմանի փիւնիկի,

որ եթէ որոշ շրջանի մը մեջ տկարանայ ու գոյութիւն ունենալէ դադրի, ուրիշ տեղ մը կը վերականգնի ու վերանորոգ կենսունակութեամբ կը շարունակէ իր կեանքը:

Պաշտօնական խօսքի բաժիններուն կողքին, պատրաստուած էր նաեւ գեղարուեստական յայտագիր մը. Ալեք Փիլիպոս վարժարանի աշակերտները ներկայացուցին պարային երեք պատկերներ, Ֆերահեան վարժարանի աշակերտները խմբային արտասանութիւններով ներկայացուցին Յայ Դպրոցին նուիրուած բանաստեղծութիւններ, Արի Կիրակոս Մինասեան վարժարանի աշակերտները խմբային արտասանութեամբ ու պատանեկան թատերակով մը արտայայտեցին հայ լեզուին ու հայ ոգիին իրենց հաւատարմութիւնը, իսկ Շամլեան վարժարանի աշակերտական երգչախումբը մասնակցութիւն բերաւ երգերով:

Յայտագիրը ունէր նաեւ յատուկ հիւր մը՝ հայրենի երգիչ Արմեն Մովսեսեանը, որ այս օրերուն Լու Անճելըս կը գտնուի եւ ընդառաջած էր քանի մը երգով յայտագիրը ճոխացնելու հրաւերին:

## ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱՋԱՆԻՆ ՕՐՀՆՈՒԹԵՎԱՆ ԽՕՍՔԸ

Յանդիսութեան եզրափակիչ խօսքը արտասանեց ու իր պատգամը տուաւ Առաջնորդ Սրբազանը: Ան առաջին հերթին փառք տուաւ Ղստուծոյ, որ Ս. Ծննդեան տօնի նախօրեակին, նման գեղեցիկ հանդիսութեան մը առիթը շնորհած է բոլորին: Ան գոհունակութիւն արտայայտեց ու բարձր գնահատեց աշակերտներուն ու կազմակերպիչ յանձնախումբին տարած աշխատանքը, որ գոհունակութեան ու բաւարարութեան զգացումներով ընկալուած է ժողովականութեան ներկայացուցիչներուն, տնօրիններուն, կրթական մշակներուն ու բոլոր հանդիսականներուն կողմէ: Առաջնորդ Սրբազանը եւս աշակերտներուն յիշեցուց, թէ այս հանդիսութեամբ, իրենք գործնապես ընդառաջած կ'ըլլան կոչին Վեհափառ Յայրապետին, որուն հետ իրենք տարի մը առաջ հանդիպումի պատմական առիթ մը ունեցան ու անոր եւս հրամցուցին գեղեցիկ յայտագիր մը, ցոյց տալով, թէ Յայ Դպրոցը ինչ կու տայ հայ աշակերտին:

Վեր առնելով հայ դպրոցին դերն ու առաքելութիւնը, Առաջնորդ Սրբազանը ըսաւ. «Սիրելիներ, Յայ Դպրոցը բոլորիս համար երկրորդ տուն է ու երկորդ հայրենիք, որովհետեւ հոն կը գտնենք մեր ընտանեկան յարկերուն շերմութիւնն ու գորգուրանքը, նաեւ ոգեղեն կամուրջ մը մեր հայրենիքին, մեր հոգեւոր ու ազգային ժառանգութեանց ու աւանդներուն հետ: Բանաստեղծներ ու իմաստուն մարդիկ հայ դպրոցը նմանցուցած են լուսատու ջահի, միտք ու հոգի առաջնորդող փառոսի: Այս քանի մը բառերը իրենց մեջ կը խտացնեն Յայ Դպրոցին իմաստն ու իւրայատկութիւնը, այսինքն՝ տարբերութիւնները ուրիշ, օսար դպրոցներէն, որովհետեւ, սիրելիներ, միայն հայ դպրոցն է որ ձեզի կը սորվեցնէ մեր լեզուն, մեր պատմութիւնը, մեր մշակութային արժեքներուն կը ծանօթացնէ ձեզ: Զեր այսօրուան հանդէսը, արդէն գործնական փաստ մըն է այս իրականութեան:

«Ճիշդ է, որ այսօրուան հանդիսութիւնը Յայ Դպրոցին նուիրուած այս տարուան վերջին պաշտօնական տօնակատարութիւնն է, սակայն այս ոգին ու պատգամը վերջ պիտի չգտնէ 2006 տարուան հետ, որովհետեւ, ըսեմ ձեզի, Վեհափառ Յայրապետը 2007 տարին նուիրած է Յայ Լեզուին: Յայ լեզուն, Յայ Մշակոյթը անբաժանելի արժեքներ են ու մաս կը կազմեն Յայ Դպրոց գաղափարին: Ուրեմն, մեր դպրոցներուն համար յառաջիկայ տարին պիտի ըլլայ ուղղակի

շարունակութիւնը այսօրուան տօնակատարութեան ու անոր խորհուրդին, ու մենք միասնաբար պիտի շարունակենք ապրիլ մեր դպրոցներու հայաշունչ մթնոլորտին մեջ: Եւ ինչպէս ըրինք 2006 տարուան ընթացքին, եկեք, յառաջիկայ տարի եւս միասնաբար, այսպիսի գեղեցիկ գործակցութեամբ տօնակատարենք Յայ Լեզուի Տարին: Չեր դպրոցներուն մեջ, առանձնաբար, կամ այսպիսի միացեալ տօնակատարութեամբ, աշակերտ եւ ուսուցիչ, տևորեններ ու ծնողներ գործակցինք մեր լեզուի արժեքը պանծացնող հանդիսութիւններ կազմակերպելու մեջ»:

Առաջնորդ Սրբազնը իր խօսքը եզրափակեց յիշեցնելով, որ քանի մը շաբաթեն քրիստոնեայ աշխարհը պիտի տօնէ Կմանորն ու Քրիստոսի Ս. Ծնունդը, հետեւաբար, ան բարիք մաղթեց բոլորին ու թելադրեց, որ տօնական այդ օրերը բոլորին սիրտները լեցնէ սիրով ու հաճութեամբ:

Յանդիսութիւնը Վերջ գտաւ Առաջնորդ Սրբազն Յօր «Պահպանիչ» աղօթքով եւ «Կիլիկիա» խմբերգով, զոր կատարեց Շամլեան վարժարանի երգչախումբը: